

1843

1899

ԲԱԶՄԱՎԷՊ



ՀԱՆԴԵՍ

ՅՈՐՆԻՍ

ՀԱՏՈՐ ՄԻ.

# ԱՍՈՐԱԿԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱԶԱՓՈՒԹԻՒՆ

(Շար. տես յէջ 105)

Ինչ է ուրեմն մինչև հիմայ ըրած բաղ-  
դատութիւններու հետեանքն: — Ինչ օրի-  
նաւոր կը թուի այս հետեութիւնս հանել,  
որ Հայք թէպէտ և իբր գաղափար ընդունած  
են Ատորիներէն՝ երկանդամ, եռանդամ և  
քառանդամ ոտանաւորի կազմութեան գրու-  
թիւնը, բայց ասորական շափերէն զանոնք  
միայն ընտրած և գործածեր են հայերենի  
մէջ՝ որ մեր լեզուին կազմութեան և ներ-  
դաշնակութեան յարմարաւոր են տեսեր.  
որպիսիք են.

երկանդամ 3 + 3, 3 + 4, 4 + 3, 4 + 4  
տողերն, որոնց վրայ աւելցուցեր  
են իրենք նաև 5 + 5, որ հայե-  
րենի սեփական է, կամ գուցէ

երբայեցիներէն փոխ անուած,  
ինչպէս յետոյ դիտել պիտի տանք.  
եռանդամ 4 + 4 + 4 (Յակովբայ Սբր-  
անցոյ կոչուած տողը) միայն  
Իսկ Հայոց սեփական և Ասորոց  
մէջ չզանուած շափեր են 3 +  
4 + 4, 4 + 4 + 3, 4 + 3 + 4  
այսպէս գարձեալ 5 + 2 + 5 և  
5 + 5 + 5, որոց գոյութիւնը  
նոյնպէս երբայերենի մէջ կը նկա-  
տենք:

քառանդամ հայկական շափն՝ իրեն զանա-  
զան տեսակ փոփոխութիւննե-  
րով՝ բաց ի քառանդամ բա-  
ժանմունքէ տողին՝ ուրիշ նմա-

1. Չափական ոտանաւորի տողն, ըստ վար-  
դապետութեան Հ. Արսենի Բազրատունւոյ  
(Հմտ. Թրգմ. Վիլգ. Մշակ. էջ 17-18), ոչ  
13 վանկէն նուազ պիտի սենենայ և ոչ ալ 16

վանկէն աւելի. որով կը ձեւանան հետեւեալ  
տասն փոփոխութիւնք տողից.

ա... 4 + 4 + 4 + 4	գ... 2 + 4 + 4 + 4
բ... 3 + 4 + 4 + 4	դ... 1 + 4 + 4 + 4

16

նութիւն շունի ստորականին հետ. իսկ Երբայցեցոց մէջ կը գտնուին քառափանկ քառանկամ չափին շատ տեսակներ, որք համաձայն են Հայերէն ոտանաւորի կազմութեան օրինաց, ինչպէս Քիչ վերջը մէջ պիտի բերեմ:

Արդեօք այս ամէն բաղդատութիւններս չն'ն առաջնորդը հաւասարեալ, որ Հայք ոչ թէ միայն Ատորիններէ օգտուեր են իրենց տաղաչափական արուեստի կազմութեան մէջ, այլ նաև Երբայցեցիներէն: — Անշուշտ՝ իբր հակառակ այս հետևութեան՝ պիտի աւարկեն ոչ սակաւ բանաղէտք՝ որ դեռ մինչև հիմա յայտնի չէ թէ Բնչ արուեստող շինուած են երբայական բանաստեղծութիւնք, և եղածներն ալ (սուղ և երկար ձայնաւորներու կանոններով հիւսուած) աւելի բանա-

b ... 4 + 3 + 4 + 4		p ... 4 + 4 + 4 + 3
q ... 3 + 3 + 4 + 4		թ ... 3 + 4 + 4 + 3
է ... 2 + 3 + 4 + 4		ժ ... 2 + 4 + 4 + 3

Միայն այս սասն տեսակ փոփոխութեանց օրինաւոր լինելուն պատճառներն ալ կը զնէ, նայի՛ Ձեռքեալ փոփոխութեանց աններդաշնակ լինելն յեղուածներուն հետ, երկրորդ՝ որ կրնան երկու հաւասար տողերու վերածուիլ, և երրորդ՝ որ 12 երկար վանկից չափին պակաս կու գան, համարելով որ առ նուազն զէթ մէկ ստղ վանկ գտնուի տողին մէջ, որ (կ'ըտէ) անհնարեն է թէ չգտնուի:

Բաղդատունչ վերերոյ հօր հեղինակութեանը սենտապտա յարգողներէն մէկն եմ նաև ետբայց թէ բուն Նախնեաց արծնական օրէնքն, և թէ Բագրատունւոյն մէջ բերած պատճառներուն անբաւականութիւնն զիս կը համոզեն՝ որ 12 վանկ ունեցող սող մ'ալ կրնայ խառն գործածուիլ վայելապէս վերոյշեալներուն հետ, ստանց վախնալու որ ոմներդանակ շուտի, քանի որ մեզմէն աւելի փափուկ և զայնակաւոր ակունջ ունեցող ընտրելագոյն նախնիք ի գործ դրեր են 12 վանկով սողը: Իսկ միայն մէկ պարագայ մէջ երկու հաւասար տողերու վերածուիլ (երբ լինի 4 + 3 + 4 + 3, որ կը բաժնուի երկու եօթնամասն հաւասար տողերու), միւս տողերու հետ ունեցած ներդաշնակութիւնն չի կրնար խանգարել: Իսկ Բագրատ-

սիրաց երեակայութեան համեմատ չափեր են բան թէ իսկական և կանոնաւոր ոտանաւորք: Մակայն այս յայտնի է որ այսպէս խորհրդագծողք ալ բնաւ չեն մերժեր՝ որ Երբայցեցոց մասնեագրութեան մէջ՝ յունական բառով ստիչքիդակ (ոտանաւոր) անուանուածներն՝ ունին այնպիսի ներդաշնակութիւն մի՛ որ արձակ գրուածներու մէջ կը պակսի, այնպիսի դասաւորութիւն մի վանկերու և բառերու՝ որք սովորական չեն հետակ ոճոյ գրութեան: — Բայց Բնչ բանէ յառաջ եկած և Բնչ է արդեօք ոտանաւորն, եթէ ոչ կանոնաւորեալ ներդաշնակութիւն մը բառերու և վանկերու և տառերու. և եթէ Հնոց կանոնները դեռ բոլորովին ձևակերպեալ չլին, և զարտուողութիւնք կամ պատուութիւնք ընդարձակագոյն ասպարէզ ունէին, միթէ կարելի է այդից հետեցընել թէ ուրիմն ոտանաւոր չունէին, այլ միայն արձակ գրութիւն:

տունւոյն մէջ բերած երրորդ պատճառը, (որ կայացեալ է երկար և ստղ վանկերու զանազանութեան վրայ), բոլորովին անշոր է, քանի որ Հայոց լեռնիք գուցէ ոչ տնեցւոյն մէջ, և ոչ ալ ներկայ ժամանակ՝ վանկերու այդպիսի յատկութիւն կրցեր են կամ կրնան զգալ: — Հետեւաբար ըստ իս՝ համաձայն Նախնեաց կերպարանքեան՝ վերոյշեալներուն կրնան շարունակութիւն լինել հետեւեալ չափերն ալ:

ժա ... 1 + 4 + 4 + 3		ժգ ... 3 + 3 + 4 + 3
ժբ ... 4 + 3 + 4 + 3		ժդ ... 2 + 3 + 4 + 3

որով կ'ունենանք ընդ մէջն 14 տեսակ փոփոխունք, ուղեւով անխախտաւ պահել միւս չորրորդ անդամին քառամանկ կազմութիւնը: որուն հակառակը Նախնեաց քով շատ կը զտնուի, ինչպէս նաև ուրիշ շատ զարտուղութիւնք, որք հիմայ իրաւամբ գործածութեան գուր մնացեր են, իբրև տնեցւոյնակ չափեր:

Իբրև օրինակ վերոյշեալ վերջին չորս ցափական տողերու՝ առ այժմ բաւական համարուին հետեւեալներն, որք քաղուած են շարականներէն.

1 + 4 + 4 + 3

չոր փայլակնացիալ և ի մարմնի բնականաւ. քայմք Տրննցնիմ սամարամետք անընթաց. փառք քնգ, Աստուած, փառաւորեալ յախտեամ, ևս: 4 + 3 + 4 + 3  
չամբռնալով զալքս մեր կարգամբ առ քնգ մար. (զատեր.

Հութերտ Գրիմէ՛ ընդարձակ կը խօսի՝  
Եբրայեցոց ոտանաւորի կազմութեան արուեստին վրայօք, և շատ ու շատ օրինակներ Ս. Գրքէն քաղելով մէջ կը բերէ՝ իւր ըսածներն հաւաստելու համար: — Իւր օրինակ բերածներուն մէջ կը գտնենք հայկական շափերուն համաձայն միայն հետեետախնդրը:

Երկանդամք... 3 + 3, 3 + 4, 4 + 3, 4 + 4, 5 + 5. (Հայկական նին նման ունի նաև միանգամ հնգամանկ սուղը):

Եռանդամք... 3 + 3 + 3, 3 + 4 + 4, 4 + 4 + 3, 4 + 4 + 4, 5 + 5 + 5, 5 + 2 + 5,

Քառանդամք... 3 + 3 + 3 + 3, 3 + 3 + 4 + 4, 4 + 3 + 4 + 4, 3 + 4 + 4 + 4, 3 + 3 + 4 + 3, 4 + 4 + 4 + 4, 4 + 4 + 4 + 3, 4 + 3 + 4 + 3.

Այս և ասոնց մերձադրագոյն չափերով գրուած են եբրայերենի մէջ մարգարէութիւնք, օրհնութիւնք և սաղմոսք, և ես բիշ վերջը ցոյց պիտի աամ որ այս չափերով թարգմանուած են նաև հայերենի մէջ վերոյիշեալ գրքերը և մանաւանդ Սաղմոսարանն: Հայկական և ասորական տաղաչափու-

Ուրախացիր սըրլուծի, Գաբրիէլ անկտօք-  
Ըզարութիւն քրիստոսի աննծեքամ օրհմնացուք-  
չովիքն երգեն ընդ հրեշտակս, տամ անտիտս աշ-  
ուհիսն: (Խահիհի-  
Եւ գնողդէմ ըրմութիւնս ազատեցեր ի սեղաց-  
ի հարաշարժ ազբերէմ ամնատանտուր վրտակ-  
Այսօր աղբիւր զիտութեամ ըրդիտալ ի սուրբ վեր-  
(Ճատուծ-  
Առաւօտեամ սուրբ կամայքմ՝ համզերժ իւղովք և  
(Խըմկովք  
Յկին ի սուրբ գերիզմանն և որբայով իքմզրէին-  
ճաքն մերոյ փըրկութեան խոնարհեցար ի յերկմից,  
էջ Միանծնն ի չօրէ և լոյս փառաց ընդ Որմա-  
Այսօր ամեղ սուրբ մամկուքն ի տղայական հա-  
(սակի-  
Մատուցատուծ մամատակք ի սոլայական ելածոց-  
երրորդութեանը սիրող ամծիք յաղթող վեկայից-  
(Կ. յւն: :  
3 + 3 + 4 + 3  
Եւ Ազամ վերբստիմ աստուածակերպ ճոխմայ-  
բերելով մեզ պըտուղ գերանելիմ չորիսիսէմ:

Թեան արուեստին մէջ մեծ զանազանութիւն մ'ալ կը կազմէ, ըսի, անբաժնոց իրարմէ բաժնուելու կերպը: — Նախ զիտելու ենք՝ որ ասորերենի մէջ, ինչպէս կ'ըսէ Ռ. Գիւվալ, նախայար (proclitique) և վերջայար (enclitique) միավանկ մասնիկներն, որք զլեւտուր բառին հետ տերտու կապուած են, չեն կրնար նոյն բառին անդառնել զատուիչ և ուրիշ անդամի մէջ մտնել: Երևոյմ մը՝ որուն բոլորովին հակապատկերը կը ներկայացընէ հայերէն ոտանաւորի կազմութիւնն, որ կը պահանջէ յաշորդ անդամին անցընել բառերու ոչ, իմն, ինչ՝ վերջայար մասնիկներն, ինչպէս նաև զերանուններն և ալ սակաւ նախայար մակբայներ ու հոլովառու միավանկ բառեր, որոց օրինակ բերելն այստեղ աւելորդ երկարաբանութիւն կը համարիմ, և համոզուելու համար բաւական է հին և նոր ընտիր հեղինակներէ հայկական շափերով յօրինուած որ և իցէ ոտանաւոր գրուած մի աչքի առջև ունենալ:

Անդամոց իբրբմէ բաժնուելու կերպը՝ երկուրդ տարբերութիւն մ'ալ կը կրէ երկու լեզուաց ոտանաւորի մէջ հետեւալ տեսակետով: Ասորական ոտանաւորի մէջ իւրաքանչիւր անդամ պիտի պարունակէ մէկ և կամ աւելի անբոլորական բառեր միայն, այսինքն՝

Կուտութեամբ ընդ մահու պատերազմեալ յաղ-  
(Թեցին:  
Տի ուրախ լիծիչք ամմահական բժժականս:  
Միաբան քաջացան, առնասարակ ցըմասցեն-  
ճըմծութեամբ տօնացուք զգիշատակը Ողորցն-  
Եւ կամայք վնասգինք գիրագմեցալ յաղթեցնմ:  
Արեւիք գերաբարիսն և օճարան լուսածիմ:  
Բամիմ չօր մարմնարանն և տուգաստ ըմպութեան-  
(Կ. յւն: :

2 + 3 + 4 + 3

Գարծեալ վերբստիմ արարչագործ զօրութիւն-  
Տեսեալ ըզոյս մեծ հայրապետիմ Գրիգորի,  
Գատմէր ցըմծութեամբ հաւատացեալ արքայիմ-  
Եկայք շինեսցուք սուրբ ըզնորամըն լուսոյ:  
Սոքս եմ քարիմք սուրբք՝ հիմնացեալք ի յերկրի-  
(Կ. յւն: :

1. HUBERT GRIMME, Abriss der biblisch-hebraischen Metrik. — (Zeitschrift der deut. Morgen. Gesellschaft, Leipzig, 1896: 529-584, 683-712).

բառի մը մէկ կտորը չի կրնար նախընթաց անդամը մասն կազմել և միտ կտորը յաջորդին մէջ անցնիլ, վասն զի ամէն մէկ անդամի վերջը պիտի յաւորոզ ձայնի թե՛րէն հանգիստ մը: Արդ, թէպէտ և հայկապահն ոտանաւորն ալ ամբողջական բառեր պարունակող անգամներով կը յօրինուի<sup>1</sup>, բայց յաճախ կը հանդիպի (նախընթաց՝ բաղաձայնով սկսած վանկի) որ երբ ամողջական բառն ըն վերջացած վանկով աւարտի՝ ամբողջական բառին մեծ կէտը կը մնայ նախընթաց անդամին մէջ և վերջին վանկը մըն կամ երկ կամ երեք, և այլն, կ'անցնի մասն կազմելու յաջորդ անդամին. զոր օրինակ.

- Ի պատկեր / աստուածութեան
- / մըդ քոյ ստեղծեր / մարդ ի հողոյ.
- Ի սիւսանգամ / քո զարուստ.
- / մըմ յորժամ գաս / դասով զերկիր.
- Փողովակ / հրբէր / ցրմ կըլռեցնիմ
- / արծաթ քազում, և այլն:

Այս տեսակ տողերու մէջ բնական ընթերցումը կը պահանջէ՝ որ առանց ձայնի հանգիստ տալու՝ ըս, ըդ, ըն, ըրդ, երդ, երս, և այլն, վանկերէն առաջ զարնուի շեշտ մը՝ նշանակիչ բաժանման անդամին: Արդ, այս կերպ շեշտով և առանց հանգստի բաժանումը բորորովին հակառակ է ասորական ոտանաւորի կազմութեան, որ ինչպէս տեսանք՝ ըստ Հ. Գրիմիլի, իւրաքանչիւր անգամ վերջը ձայնի գէթ թեթեւ հանգիստ մը կը պահանջէ: Ուստի կրնամ ես ալ համաձայն բարորովին Բագրատունի «Քերթողահօր» ըսել. «Մեր ոտանաւորն ոչ է լոկ անդամառութեամբ առ հանգիստ տալոյ ի վերջս անգամնցն և այնպէս զգափն յօրինելոյ. այլ մանաւանդ շեշտի՝ որպէս զիտալացոցն և զանգղիացոց: Եւ քանզի առ մեզ սովորաբար ի վերջս բառից կայ շեշտն, անկ հասանի և անգամն... իսկ ուր որեք և ի մէջ բառից կամ ի սկիւրն գտանիցի շեշտ՝ անգանօր հասանի անգամն». (Բագր. Քերկ. գաղղ. էջ 564). զոր օրինակ.

- Ես այս / պէս հաւամիմ
- / աստուածութեամ / հակառակիմ.
- Յետ այ / սորիկ երեւալ / շրատայգ ի վայր
- / կարնամիմ.
- Յոր յայ / մըմ գիշերի / քիւրս քիւրոց
- / սաստակէիմ.
- Ո՛ր / պէս սիրելի / եմ յարկք քո, Տէր
- / զօրութեամց. և այլն:

Հայերէն լեզուի մէջ շարք մի բառերու կան զոր օրինակ, ոչինչ (մակբայ), այնպէս, այնչափ, որքան, վասն այստսիկ, այսմիկ, անասասիկ, յայնժամ, և այլն, որք յարաշեշտը և նախալարաշեշտը են, և ըստ այնմ ալ երկու մասանց կը բաժնուին հաստնով ոտանաւորի մէջ, ինչպէս վերը դրուած օրինակներուն մէջ կը տեսնուի, շեշտ ունեցող վանկը վերջին վանկ մնալով նախընթաց անգամին, իսկ շեշտին յաջորդող վանկերը կ'անցնին յաջորդ անգամին մասն կազմելու — Ի զուր է առարկել թէ վերոյիշեալ բառերն և իրենց նմանները ապացոյց չեն կազմեր Հայերենի մէջ հաստնով շինուած ոտանաւորի գոյութեան, որովհետեւ կամ բարդ և կամ ածանցեալ բառեր են: Այսպիսի առարկութիւնն ոյժ չունի՝ քանի որ կը զարտուղին ուրիշ բազմաթիւ բարդ և ածանցեալ բառերու շեշտելու օրէնքէն. զոր օրինակ, բարդ և ածանցեալ են նաև հետեւելներն, բայց չեն շեշտուիր աստուածատեսց, բագրահողորմ, ծննչայիկ, սկզբնական, հիւանդագիկ, օրհնառայց, և այլն, և այլն:

Բայց Հայերենի առաջանութեան կանոնօք՝ ոտանաւորի մէջ իսկապէս հատած կամ շեշտաւոր անգամառութիւն կազմողն է իրարու ըով շարուած բառից այն սերտ կապակցութիւնը, որ չի ներքեր երկու անգամնց բաժանման կէտին մէջ ձայնի հանգիստ տալու, այլ առանց ընդհատման՝ կը պահանջէ շեշտել անգամատող վանկին վրայ և անցնիլ յաջորդ անգամին, իբր թէ այն երկու սերտ կապակցեալ բառեր մի միակ բառ լինէին՝ իրենց շեշտ ունելով բառին մարմնոյն մէջը

1. Համեմատեալ նախընթացաբար յօդուածի մէջ յիշուած (էջ 103, ծանօթ. 1) նաեւ այս կա-

նանիս զարտուղութիւնն, որ այստեղ հանելիք հետեւանքիս աւելի հաստատութիւն կու տայ:

և ոչ թէ վերջը: Ահա այս կերպ անդամա-  
տուած սողը բնաւ չի տարրերիբ ներդաշ-  
նակութեամբ իտալական կամ սպանիական  
հաստատար սողէն. վասն զի ինչպէս վեր-  
ջիններուն մէջ չէ կարելի ասանց շեշտելոչ,  
այլ ճայնի հանգիստ տալով՝ այսկերպ արտա-  
սանիք, օրինակ իմն, հետեանայ սողերը՝ լե-  
զուին տողանութեան հակառակ:

Canto l'armi pieto - se e' l Capitano  
Che 'l gran sepol - cro liberò - di Cristo:  
Molto egli oprò col sen - no e con la mano,  
Molto soffrì - nel glorio - so acquisto:

այսպէս նաև չէ կարելի, թանց ուղիղ ար-  
տասանութեան դեմ գործելու, հայերենի մէջ  
ասանց շեշտի այլ ճայնի հանգիստ տալով  
կարգալ հետեանայ սողերը:

Եւ մընասցես — աւեր, յոքմարում  
— ամօր, յաթո — ուրդ սըրբութեամբ:

Այլ ոչ — զըտեալ հըմզիս — չափ ի նոսա  
— մաղթակալեմիմ:

Աստ չէ — պարտ՝ քեզ ասել — ոճով՝ զեղեալ  
— ըսքամեկիմ:

Անդ կարմիր — ծովըմ հերծեալ — լիմէր, դիզամ  
— չուրքըմ կայիմ, և այլն:

Այս տեսակ հանգստի ընթերցումն ար-  
դէն իսկ խանգարումն է բոլորովին թէ՛ ներ-  
դաշնակութեան և թէ՛ ասոզանութեան և թէ՛  
իմաստից. վասն զի այդ պայմանները կը  
պահուին վերոյիշեալ սողերու հետեանայ ըն-  
թերցման մէջ միայն: Ասոզանութեան  
կերպը բացատրելու համար՝ կը գործածենք  
վերոյիշեալ և յաջորդ սողերու մէջ շեշտան-  
շանն (') իբրև զարկուած ճայնի՝ տուանց  
հանգստ տալու ընթերցման, իսկ գծիկն (—)  
իբրև նշան հանգիստ կամ զազար տալու  
ճայնին, ինչպէս բուլթն (') ալ թեթև հան-  
գիստ ցուցընելու համար:

Եւ մընասցեն, Տէր, — յոքմարում ամօր  
— յաթո՛ւրդ սըրբութեամբ:

Այլ ոչ զըտեալ՝ հըմզիս չափ ի նոսա մագ-  
թակալեմիմ:

Աստ չէ՛ պարտ — քեզ ասել ոճով՝  
— զեղեալ ըսքամեկիմ:

Անդ՝ կարմիր ծովըմ՝ հերծեալ լիմէր,  
— դիզան չուրքըմ կայիմ, և այլն:

Այսպիսի ուրեմն խօսք և օրինակք բաւա-  
կան կը համարեմ մինչև հիմայ պապացուցած  
լինելու որ հայկական ոտանաւորի կազմու-  
թիւնն կը տարբերի ասորականէն թէ՛ ան-  
դամոց շարոռածքով, թէ՛ մոցս պարոնան,  
կած վանկերոս քոռով և թէ՛ անդամոց ի-  
րարմէլ բաժնեւէլոչ կանոնով. ի հարկէ ա-  
ռանց ժրխտելու որ տեղ տեղ (ուր որ իմաստն  
և ուղիղ արտասանութիւնը կը պահանջեն)  
անդամոց բաժանմունքը կը կատարուի նաև  
հանգստեանմբ ճայնի. որով մեր ոտանաւորի  
արուեստին կազմութիւնը կրնայ նոյն հա-  
մարուիլ գերմանականին հետ, որ անդամոց  
բաժանման համար մերթ շեշտ կամ հատած  
կը գործածէ և մերթ ալ հանգիստ:

Մինչև հիմայ բաժնեւէլոչ հետեանք կ'ըլլէ  
ուրեմն, որ թէպէտ և մեր Նախնիք հետեւեր  
են ասորական ոտանաւորի արուեստին, բայց  
մի և նոյն ժամանակ զիտցեր են, Պրոֆ. Տե-  
զայի բաժնին պէս «իբրեց օգտաւէտ և պա-  
տուարքեր կերպով հետեւի, և կէս ի կէս ծառա-  
յականութեան մէջ պահպանել այն կէս ի կէս  
ազատութիւնը, որ ծնունդ կու տայ մտաւո-  
բական եռանդուն երկանց»։ կամ թէ ուրիշ  
բառերով բռնով՝ տաղաչափութեան արուես-  
տին զազափարն և զիտաւոր կանոնները (տա-  
ղերու, անվամներու, վանկերու բաժանումն)  
և ինչ որ ընտիրն է ասորիներէն անսելով,  
զգուշացեր են Նախնիք հայերենի վերածելու  
ինչ որ մեր լեզուին ներդաշնակութեան հա-  
մաձայն չէ, և ինչ որ արարական կամ  
թուաւոր ոտանաւորին մէջ տաղտկայի միա-  
կերպութիւն կը պատճառէ:

Հ. Ա. ՏԻՐՈՅԱՆ

Շարայարեի



ՄՈՒՐՃ — Կը խօսի ազգագրական,  
հասարակական, քաղաքական, գրայիտական  
միւլթոց վրայ: Խմբագրի Աւետիք Արասխա-  
նեանց, — Գիմն է տարեկան 30 ֆռ.:  
չասցէ TIFLIS, Rédaction de la revue MURTH.

ՄԻՈՒԹԻՒՆ. — Կիսամսեայ օրաբերք ազ-  
գայնի և քաղաքական. — գրեմ է 5 ֆռ.: —  
Հասցէ M. Archam (Poste Restante) ATÈNES  
(GRÈCE)